

## ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

### ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

•

Հատ գարեր անցած են՝ լորդէկետէ այս խոզիրը կը յազգուի։ Որքա՞ն համակներ փոխանակուած են Արևմտեան պատերու և Արևելեան պատրիարքներու միջն, այդ վերքը թշչկելու և Քրիստոնէութեան երկու մեծ էկսերուն միջն բացուած վիճը լեցնելու նպատակուի։ Որքա՞ն ատուածաբանատական գրուածներ, Միջին դարու ընթացքին խօսած են Արևելեան-Օրթոսորքս և Հռոմէական-Կաթոլիկ Եկեղեցիներու միջն վիճաբանութեան նիւթ եղած գաւանական էկտերու վրայ, Որչա՞փ պատգամաւորներ ծովագնաց ճամբարգութեամբ զրիուած են, մեծ եռանգով փափաքուած միութեան վրայ բանացելու համար։ Որքա՞ն տէ, աւա՞զ, պատերազմներու և հարածանքներու պատճառ եղած են այդ խոզիրները։ Որքա՞ն ալ գայթակղութիւններ տեղի ունեցած են, որոնք ցանկալի էր, եթէ հնար ըլլար, մարդկութեան և եկեղեցոյ պատմութեան էջերէն ջնջել, անհետացնել, Միութեան սխալ իմացուած փափաք մը բանութեան մզեց կատինները, երբ Արևելքի մէջ կը գտնուէին: Բայց Արևելեան Եկեղեցին ամէն կերպերով հաշածած ատհնին, խնդրին լուծումը միշտ աւելի գժուարացուցին և գրեթէ անհնար զարձուցին։

Ասոր հակառակ, Արևելեաններէն ալ ոմանք, միութիւնը յախողցնելու համար Հռոմէի գործածած միջացներէն զայրացած, իրենք ալ Հռոմէի հետ միութեան դիմունները հաւածեցին, ինչպէս ըրաւ Ռուսիա, Լեհաստանը լարաբաժին ընելէ ետքը։ Մինչեւ իսկ ժողովներ ալ եղան, յատկապէս այդ միութիւնը յաջողցնելու համար, որոնք կատիններէն իրը տիեզերական ժողովներ կը նկատուի։ Որքա՞ն մեծոգի ջանքեր ալ եղան, նոյնիսկ մեր օրերուն։ Ասով մէկտեղ, կ'երեւ թէ բոլոր այդ աշխատութիւնները պարապի գացած են, և թէ նոյնիսկ ապագային մէջ լաւագոյն արդիւնքի մը

յոյսը փակուած է մեր առջն Արգեօք այդ մասին ըսուելիք նոր բան մը կա՞յ, որ ըսուած չըլլայ այդչափ գարերու մէջ, յորմէհետէ բաժանումը կը տիրէ։ Արգեօք տւելորդ չէ՞ նորէն ու նորէն կրկնել այն բաները, որոնք այդչափ գարերէ ի վիր պարապ տեղ և պարզիւն կերպով խօսւեցան։ Արգեօք ինը գարերէ ի վիր եղած աշխատութեանց ձախող համեանքը, մէկ կամ միւս կողմին միութեան համար իրական փափաք կամ բարի կամք չունենալի՞ն առաջ կուգայ։

Ամէնքն ալ համամիտ են յայտարարելու։ — Քրիստոնէութեան փրկութիւնը Արքելքի և Արքմառաւքի միութեանէն կախում ունի։ Այս կերպով միայն մեր օրերուն մէջ հնարաւոր կ'ըլլայ Բորոքականաց վարդապետութիւններուն անհամատութիւնը քարոզուներուն դէմ յազմանակ անալի Քրիստոնէութեան մէջ։ Պրոգէտակ Կաթոլիկէ տիեզերական Եկեղեցին աւելի մեծ հեղինակութեամբ ճոխացած կ'ըլլայ, եթէ այն երկու կէտերը, որոնք սկզբէն Եկեղեցին կը կազմէին, իրարու հետ համաձայնած ներկաւանան։ Այս միութեան զօրութեամբ, Քրիստոնէութիւնը նոր ոյժ ստանալով, պիտի կարինայ աւելի դիւրութեամբ Աւետարանի գարգապետութիւնը տարածել այլակրօն աշխարհին մէջ։ Արքելքի և Արքմառաւքի մէջ կրօնական կենդանին հաղորդակցութիւնը որչա՞փ ուրիշ օգուտներ ալ պիտի պաղաքերէ, եկեղեցական կեանքը նոր գաղափարներով պիտի հարստացնէ և գործունէութեան նոր տեսակէտներ պիտի ստեղծէ։

Մարդ պիտի չգտնուի, որ սրտեռանզն իգնով և բոլոր սրտով միութեան փափաքը չունինայ։ Քրիստոնէայ վեհապետ մը պիտի չգտնուի որ բաէ։ — Ես կ'ուզեմ որ քրիստոնէաներու բաժանումը մինչեւ վիրը տեւական ըլլայ։ — Արևելեան Եկեղեցւոյ պատրիարք կամ հավակոպոս կամ վանակայ կամ կրօնաւոր մը չկայ, որուն երբ միութեան խնդրիը առաջարկես, նա պատախանէ։ — Ո՛չ, միութիւն չիմ ուզեր, ես քրիստոնէից բաժանումը իրեւ կանանւուր կացութիւն կը նկատեմ։ Ըսդհակառակին, նա քեզի պիտի լսէ։ — Սենք բոլորով սրտիւ կը փափաքինք, որ ասանկ

գեղեցիկ գործ մը արդեստիք իրավանանայա : Մինչք ամէն օր մեր ծիսական աղօթքներուն մէջ ալ այդ փափառներնու կատարութիւնը և ստուգմէ կը խնդրենք : — Ամէն այր և ամէն կին, ըլլան ուսեալ և զարգացեալ դասակարգէն, ըլլան սովորական և ժողովրդական շարքինէն միննոյն պատասխանը պիտի տան : Եւ եթէ հարա ըլլար անցած սիրունգներն ալ հարցափորձել այդ մասին, անոնք ալ միաձայնութեաբ նոյնը պիտի կրկնէին : Քիչզանդիկոյ կայսրներ, պատրիարքներ և քահանաներ, մինչև իսկ անոնք ալ որոնք միութեան սիսերիմ և հակառակորդ կարծուած են, ամէնքն ալ պիտի պատասխանէին : — Մեր սիրտերուն ամենէն գեղեցիկ երազն է այդ, Քրիստոնէութիւնը այնպէս միացեալ տառնել : ինչպէս էր ուսացին տարիներուն մէջ : — Նոյն ինքն Մարկոս Եփեսոսցին, Պորտենասուի ժողովն մէջ յուղուած միութեան խնդրին մեծ հակառակորդը, պիտի չընդունի երբեք որ ինքը միութեան հակառակորդ եղած ըլլայ, այլ ընդհակառակն պիտի պատասխանէ : — Ես սրտագրաւ դիմում մը ըրի մեր ընդդիմացիներուն, և անոնք չուզեցին ինձի անսաւաւ : Վերջապէս, . աշխարհի մէջ չկայ մէկը որ յանդգնի ըստել : — Ես բաժանումը կը սիրեմ : Ես կ'ուզեմ որ թշնամին միշտ սրոմ ցանի ցորենի արտերուն մէջ : Պէտք էր ճշմարտապէս զիւազրդիւ և անհաւատ մէկը ըլլալ, այս կերպ միտք մը ունենալու համար :

Արդ երբ այս այսպէս է, եթէ երկու  
կողմէն ալ լըջօրէն հաշտութեան և միու-  
թեան փափաք կայ, եթէ երկար գարերէ  
ի զեր այդ նպատակով աշխատանք թափ-  
ուած է, առանց արդինք մը ձեռք ձգելու,  
հնար չէ ուրիշ հետեւոթիւն մը քաղել,  
բայց իթէ բախ, որ թիւրիմատութիւններ  
աւելի աւնեցած են, որ միեւնոյն նիզիքը  
բոլորպին տարրեր տեսակիչներով նկապ-  
ուած է, որով փափաքուած իրակնացումը  
անհնար գարձած է, եթէ երկու հոգի միեւ-  
նոյն առարկան ուզեն, սակայն նոյն անու-  
նին նիրքն բոլորպին տարրեր բաներ հաս-  
կընան, անսոնք կընան տարրներ ու զարեր  
իրարու հետ բանակցիլ և երբեք իրենց  
նպատակը ձեռք ձգել չլաջողիլ:

Որպէսսկի այդ մասին եղած ծրագիրը մը լիբականութեան յոյս ներջնէչ, առաջին առնուելիք քայլը պիտի ըլլայ լաւ ճշղել թէ ինչ կ'իմացուի միւսը լին ըսկով, և թէ ինչ միջոցներով և պայմաններով միութիւնը պիտի հաստատուի: Անա այս է որ հրդիք եղած չէ: Լատին նկեղեցին, միշտ հրամայելու գարուած, պարզապէտ ուղած է Արևելեան նկեղեցին ստպանութիւնութիւնը ընդունի իր բարեւութ իմաստով, առանց իսկ հարցնելու կամ փնտուելու թէ արգեքք նոյն իմաստը իր քոյլ նկեղեցին հաճելի՞ թէ թէ ոչ: Նա միշտ ինքզինքն այն դիրքը տուած է թէ, — ես եմ որ օրէնք գնելու իրաւունք ունիմ: Ով որ չուզեր միութիւնը հականալ այն կերպով որ ես կը սահմանեմ, անիկա միութեան հականատակը մըն է: Էստ այս, օրինակի համար, Մարկոս Նեֆասացին միութիւն հաւատակորդ նեն կախուառած է, որպէսիւն նա ուղեց համակերպիլ միութեան այն ձեռին՝ զոր Արեմտեան նկեղեցին Փլորինախոյ ժողովին մէջ կ'ուզէք սահմանել: Ընդհակառակն նրա միութեան հակառակած չէր ըլլար, եթէ միութիւնը իմացուէր այն կերպով, ինչ կերպով որ Արելեյեան նկեղեցին կը փափաքը հաստատեիլ: Արեմտեան նկեղեցոյ մտքին մէջ, միութիւնը նոյնանշան էր կատարեալ հպատակութեան հետ: Արելեյեան նկեղեցին նկատուած էր իր Հոսէմէկական նկեղեցոյ պատամբ գուստորը: Արեմտեաքը պիտք չունէր ոչ բան մը զեղեւել և ոչ բան մը փոխի մը միութիւն հաստատելու համար: Արելեքն էր որ պարտաւոր էր քացածակապէս ենթարկուիլ Հռոմայ քահանայապէտի իրաւասութեան, և միանգամայն իրը ճշմարիտ ընդունի այն ամէն հաւատայ գաւանութիւնները՝ զորս Լատին աստուածաբանութիւնը հետագայ ժամանակի իրու մէջ իւրօվիլ կազմակերպած

էր : Հոսոմի և Արքմանտաքի բոլոր ձեռն  
նարկները, զօրս անհնջ բաժանման օրէն  
խաքը կատարեցին . ասկա արքքը նպատակ  
չունեցան : Խուրիսակութիւններ, թղթակ-  
ցութիւններ, աստուածաբանական գրուած-  
ներ, միաբանական ժողովներ, քաղաքա-  
կան միջնորդու կիրառութիւններ, և եր-  
թահա ալ արտաքին ոյժի միջնորդ, ամէնքն  
ալ մի իշխան այդ պազութեամբ կատար-  
ւեցան : Խոկ եկեղեւն եկեղեցին, միան-  
թիւնը միշտ տարբեր տեսակէտէն նկատեց :  
Երեն իմացած կերպով, միւնթիւնը բարե-

Ահա ինչ որ խօսապէս տեղի ունեցած  
է Եկեղեցիներու միութեան խնդրին մէջ :

կամութիւն է, համաձայնութիւն է, եղացարտակցութիւն է, և ոչ երբեք հպատակութիւն՝ նա Թիրտունելութեան երկու ճիշդերը կը նկատէ իրբե երկու քոյրեր, պատուով ու իրաւունքով մին միւսին հաւասար: Նա համոզուած է ևս, որ միութիւնը զիրահաստատելու համար, պէտք է զիրադադանու այն զիրքին, որ բաժանուածէն առաջ տեղի ունէր: Ըստ այս Թիրտունելութիւն երկու միծ էկսերը պարտաւոր պիտի ըլլան հաւատալ այն ինչ միայն, որչափ որ համաձայնութեամբ կը հաւատային, բաժանուածը սկսելէն առաջ, իրենց փոխագարձ յարակերութիւններն ալ՝ պէտք է ունենան այն աներն ու կերպերը, զորու ունէին առաջին ժամանակներուն մէջ: Արեւելք իրբե զիդաւուները կը նկատէ Միջին գորուն մէջ Լատիններէն կազմուած զարդարեաւութիւնները, ինչպէս նաև իննանտանիներորդ զարու մէջ հաւատոյ դաւանութեան զիրածուած զարգապետութիւնները: Անոր կարծիքով, Արեւելքան Եկեղեցին թուզած է զարգապետական հին հիմները, և անոնց աեզ նորութիւններ է մուծած, ինչպէս են, Հոգայն Արքոյ և Ալրելոյ բզիումը՝ և ոչ տիրապէս ի Հօտէ, Տաքարանի (purgatoire) գոյութիւնը, Հոսմի քահանայացափատին զիրակայութիւնը (primauté), և ուրիշ նմանութիւնակ կէտեր: Պէտք է ուրիշ որ Արեւելքան Եկեղեցին թօթափէ այդ զարգապետութիւնները, որ միութիւն և եղայրական համերաշխաւեան արգելք կ'ըլլան: Երբ նա այդ զոհոզութիւնն ընէ, այն համերաշխութիւնն զոր ինքն խանգարեց այդ նորութիւններով, անմիջապէս զիրանորոգուած կ'ըլլայ:

Այն կոզմէն կ'ըսնէն. — Յոյններուն ամրարտաւանութիւնն է, որ չեն ուզեր իրենց նոկատը խոնարեցնել Հոսմի քահանայացափատին առջև, և այս պատճառով միութիւնը կ'արգիլուի: Խոկ այս կոզմէն կ'ըսնէն. — Պապերուն ամրարտաւանութիւնն է, որ ինքինքնին տիրաքերաց զարգապետ կ'ուզն ձեացնել, նոյնին զաւանութեանց աէր, և կը զահանջնին որ ամէնքը իրենց առջն գետանամած խոնարին: Այս է որ միութիւնը անհնար կը զարձնէ: Ըստ այս երկու կողմերէն իրաքանչիւրը կը հետեւ իրարու ներհակ զաղափարներու, և միութիւնը երբեք չի կրնար իրականանալ:

Իրօք ալ կը տիսնենք, որ Արեւելքան Եկեղեցին գրիթէ միշտ մերժած է ընդունիլ միութեան նկատմամբ յայտնուած հոսմէշական գաղափարը, որ իրեն անընդունիլի կ'երեսի, և կասկած ալ չկայ որ ապագային ալ երբեք ընդունիլիք չունի: Միայն քաղաքական յոյժ ստիպողական պարագաներու ազգեցութեան նիրքն, երբեք համամտութիւն ցոյց տուաւ ընդունիլու այն կերպը, զոր Հոսմ կ'ուզէքը, այլ իրեն ատելի Կ'երեսէք: Քաղաքական պատճառները եղան, որ ին զանդիլոնի կայսրի ըրբութիւն Հոսմի հետ միութեան առաջարկին յայտ ստիպողական պատճառներ եղան, սրոնք Արեւելքանները պարտաւորեցին զաղանցուկ կերպով Արեւելքան գաղափարին համակերպիլ Լուգուունի Փլուրինոյ մէջ: Լուգուունի մէջ հաւանիցան Լատիններու յաւակնութեանէն ազատելու համար, որոնք Բիբանդիլոնի յունական գահին կը սպանային, Փլուրինոյոյ մէջ ալ հաւանեցան՝ Կոստանդնուպոլիսը Թուրքիրուն ձեռքէն ազատ պահելու համար: Արեւելքան Եկեղեցւոյ ինչ ինչ մասերը, օրինակ, իմ Առաքէնները, գերջապէս ընդունիցին այն ձեզ զոր Հոսմ կ'ուզէքը, բայց ստոյդ է որ Արեւելքան Եկեղեցինը ընդհանուր առմուսը զայն միշտ մերժեց, և երբեք չի կրնար զայն ընդունիլի իր տեսէկտէն նայելով: Այս է պատճառը որ Արեւելքան Եկեղեցին աւելի կ'ուզէ միութիւն հաստատել Արեւելքարի և Հին-Կառուլիններու կամ Անկիքիքաններու հետ, քան թէ Հոսմէական Եկեղեցւոյ հետ: Որովհետեւ քաջ զիտէ և կը զգայ, որ այն միւս Եկեղեցիներու երբեք պիտի չուզեն իրենց իշխանութիւնը տարածել իր զրայ, և թէ իրեն հանգէպ ինքինքնին միայն իրբեք քոյրեր, և նոյնիսկ իրբե կրասեր քոյրեր պիտի նկատին, և Արեւելքան Եկեղեցինը պիտի յարգեն իրբե իրենցմէ աւելի հին և աւելի արժանաւոր Եկեղեցի մը, մինչ Հոսմ միշտ այս երկու ծայրերը կը ցուցնէ իրենց. — Կամ հպատակիլ, կամ չմիաբանիլ, — և ասկէ տարբեր բան մը պիտի չըսէ երբեք:

Թբգմ. Մ. Ա. Օ.

(Հարունակելի)